

Ա Ն Յ Ա Ն Գ Ն ՈՒ Դ Ա Գ Ն Ե Ր

ՅՈՒՇԵՐ ՈՒ ՅՕՂԵՐ

Ծաղիկներ, ծաղիկներ,
 Գարնան ծաղիկներ,
 Օրորուեցէք միշտ
 Իմ դէմքս այգայէս:
 Շափրակները ձեր
 Գոյն գոյն, հոտեան,
 Կազդոյր թող խըմեն
 Արեւէն, օդէն...:
 Գանգուրները ձեր
 Կանաչ ծիւրերուն
 Հետ թող համբուրուին...:
 Մեղեդիին թարմ թարմ
 Կը ծագի ահա՜
 Ձեր նուրբ ոստերէն,
 Ուր աւետաբեր
 Թռչնիկն է եկեր,
 Ու կ'երգէ արբշիւ
 Վերագարձը իր,
 Խնդու թիւն, խոյանք,
 Նոր ողջոյն, նոր կեանք...:

Հոսի ուղիորէն
 Խոտերուն վըրայ,
 Եզերքն առուակին,
 Աւազաններուն,
 Յատկող ջուրերուն,
 Շատրուաններուն...:

* *

Որպէսզի, նորէն,
 Սաղարթներուն տակ,
 Թուփերուն մօտիկ
 Սէրն ինձ փոփոխայ
 Գողուն նըւագներ,
 Ու նետէ իմ մէջ
 Կաթիլն առաջին
 Այրող ցանկութեան...:

* *

Որպէսզի, նորէն,
 Շրթներըս այրող
 Խորը մըխրճեմ
 Գուռին պաղորակ,
 Ու կուշտ կուշտ խըմեմ,
 Մինչեւ յազենամ,
 Ու պայծառանան
 Աչքերըս, լենան
 Նոր տեսիլներով,
 Նոր զարթումներով,
 Ու կըրակ մը նոր
 Ներքս բըռնիկի,
 Խենթի պէս նետուիմ
 Պարտէզէ պարտէզ,
 Պուրակէ պուրակ,
 Արոնեմ ոգին
 Անուշ անցեալին,
 Նետուիմ հանդէ հանդ,
 Կածանէ կածան,
 Ու լեռներէ վեր
 Մութի մէջ սուգուիմ...:

* *

Օրորուեցէք միշտ
 Իմ դէմքս այգայէս,
 Որպէսզի, նորէն,
 Տակաւ առ տակաւ
 Յուշերս արթնանան,
 Շուրջըս թըւզուման,
 Բըզդիւններ ցանեն
 Էութենէս ներս,
 Լըսելի ընեն
 Սոյլը հովերուն,
 Երգն աղբերներուն,
 Ոսկի մեղեդին
 Հայրենի հնձանն
 Իր բոյնը դարձող
 Շէկ ծիծառնիկին,
 Սիրտէն վերաւոր...:
 Որպէսզի, նորէն,
 Արիւնիս խորէն
 Կեանքը խըլըրտի,

Որպէսզի, նորէն,
 Գէթ վերջին անգամ
 Եթէ կարենամ,
 Կարօտքս առնեմ
 Սիրելիներէն,
 Հողէն ու քարէն,
 Բուխ բուխ ջուրերէն.
 Անոնց գմբուխէն,
 Ագամանդներէն,
 Բուռ բուռ աստղերէն,
 Մեղրահոտ գետէն,
 Կաթնաղբերներէն,
 Գէզ դէզ փոփուրէն
 Խոր խոր ձորերուն,
 Հոգիս կանչընայ,
 Սիրտքս հովանայ
 Ալ չըմըրըրկի...
 Գուցէ խաղաղի
 Միտքըս բոցանուտ:

* *

Օրորուեցէք դեռ,
 Գարնան ծաղիկներ,
 Օտար հողէ վեր...
 Յուշերըս ահա
 Եզան ցիր ու ցան
 Մտքիս շըջանակ,
 Աչքիս ապակի
 Ու սըրտիս անուր
 Նորէն անցուցին...
 Յուրս պատկեր ինչպէս
 Կախուած է կարծես
 Ներկան օդին մէջ,
 Գարնան արեւով,
 Ո՛չ հոյզ, ո՛չ խըռովք...
 Կարծես կ'աօղջնտեն
 Մարմինըս փուշ փուշ.
 Թռչնիկը զըւարթ
 Գէմքս երբ կ'երգէ...
 Կը թըրի պատիր
 Զարթօնքը գարնան...:

Թ. ԱՂԱՏԵԱՆ

Յ Ո Վ Շ Ա Ն Ն Է Ս Ա Ի Ա Գ Ե Ա Ն

(Շար. տես Բազմավէպ 1930 էջ 536)

Բ.

Աւագեան իր «Այսպէս ապրեցանք» վի-
 պական գործէն առաջ՝ ուշադրութիւնս
 գրաւեց իր «Գրական Դեմքեր» քննադա-
 տական երկովը. ես չեմ կրնար մոռնալ
 այդ գործը: Աւագեան դիմաստուերին ա-
 մենէն ուշադրաւ գիծն հոն կը տեսնեմ:
 Ան իր ըմբռնած ճաշակովը մեր յայտնի
 մտաւորականներուն գործերը վերլուծած է:
 Ճաշակն անվիճելի է. լատին առածն
 յայտնի է ամէնուն. իսկ Աւագեան կ'ըսէ.
 «Ճաշակը սրտի գործ է»: Որով ան իր
 գրական դէմքերուն հոգիին մէջ սրտի ձայնը
 առաւելապէս նկատի առած է: «Գրական
 Դէմքեր»ուն մէջ արձանագրուած հեղի-
 նակները թէեւ իրենց յիշեցներով շատ ծա-
 նօթ են, սակայն մարդէ մարդ ճաշակի
 ըմբռնումը զանազան ըլլալով, Աւագեան
 իր տեսութեանց մէջ աշխատեք է նորու-
 թիւն մը մտցնել: Գրական ցուցահանդէս
 մըն է անոր կատարածը. հոն ամէն մէկ
 գրական դէմքի նկարը՝ յատուկ գոյներով
 նկարուած ըլլալով, ամէնուն դիմաստուերը
 յատուկ պերճութիւն կ'առնէ:
 Իր այս գործին մէջ քայլերը որոշ եւ
 հաստատ կ'առնէ: Ան իր խոստովանում
 նշանները երբ կը հրատարակէր Արամ Ան-
 տոնեանի «Արեւելք» օրագրին մէջ, տա-
 կաւին անփորձ էր, սկսնակ զրիչ մը: Այս
 զրութենէն վերջը Աւագեան կը տատամ-
 սէր Ապողոնի տաճարէն ներս մտնելու:
 Դրամ շահելու ասպարէզը շացուցիչ
 էր. իսկ Աւագեան զրամ կորսնցնելու դիւ-
 ըին միջոցը — գրական ասպարէզը կը
 նախընտրէր, եւ բացճակատ արուեստի
 տաճարէն ներս կը դնէր իր ոտքը:
 Մտադիր չէր քնարերգու մ'ըլլալ. այլ
 կ'ուզէր քնարին քուրմերը լսել եւ անոնց
 երազներուն պատմութիւնը պատմել. վերջ
 ի վերջոյ կանգ կ'առնէր Ապողոնի տա-
 ճարին սեամին վըրայ, ոստիկանը կ'ըլլար

նոյն տաճարէն ներս մտնողներուն եւ ներս
 մնացողներուն: Հոն իբրեւ ոստիկան մնա-
 լով, նշմարած էր կարգ մը նշանաւոր եւ
 շատ մը աննշան դէմքեր, որոնք իր նե-
 րողամտութեամբը այդ գրական տաճարէն
 ներս սպրդեր էին: Դուրսը մնացող ուրիշ
 նշանաւոր դէմքեր կան, ու ես ապահով եմ
 որ հեղինակը զանոնք ալ ներս կը մտցնէ
 յաջորդ հատորները հրատարակելուն:
 Իբրեւ նմոյշ իր դատաստանէն, հոս եր-
 կու տողով կ'ամփոփեմ իր նկարագրած
 մտաւորականներուն գրչի եւ մտքի կշիռը:
 Տեւիրձիպուշեան եզական դէմք, Աստ-
 ուածաշունչէն տարուող եւ Բիկ Վէտա-
 յէն ներշնչուող, հակասութիւններու մէջ
 սայթաքող: Վէպիկներն անարժէք: Գեղըն-
 տիր արձակագիր, նուագաւոր ոճի վարպետ:
 Գ. Զօհրայ նորավէպերուն մէջ բարո-
 յական մը դնելու գաղափարին վըրայ միտք
 յոգնեցուցած չէ. իր ըմբռնած կինը աղ-
 ուոր պէտք է մնայ միշտ՝ ժպտելու համար
 անոր երեսին: Անմահ վարպետը նորա-
 վիպական արուեստին: Չէ ունեցած մաս-
 վիպական արուեստին: Չէ ունեցած մաս-
 Ս. Պարբուշեան արձանագրութեան ամէ-
 նէն ճարտար վարպետը, իր տաղանդին
 անարժան վրիպումներ ունեցաւ, այսօր-
 ուան պաշտածը՝ վաղը կ'այրէր: Նորա-
 վէպերը խճողուած աւելորդ նկարագրու-
 թիւններով:
 Յովն. Թումանեան, արեւելեան վառ
 երեւակայութեան ներկայացուցիչը. քնար-
 երգական ջիղը համեմատաբար տկար:
 Հ. Ալիշան, անուն մը, որ ամբողջ հա-
 յութեան սրտին մէջ մնաց արձանագրու-
 ուած, չէր կրնար ըմբռնել արուեստ մը՝
 ուրկէ բացակայած ըլլար օգտակարու-
 թեան միտումը: Հնարոյր է, բայց վար-
 պետ՝ որու ներկայութեան մարդ կը դո-
 զայ, երկերուն մէջ գեղեցկութենէն աւելի